

տուհանները, ահոնք մեզ ակամայ կը մղեն Արեւմուտքի մեր հոման եկեղեցիները մոտեննիս բերելու :

Պէ՞տք է խօսիլ նաեւ մանրանկարներուն վրայ որ ա՛յնքան գեղեցիկ հայկական ձեռագիրները կը պատկերազարդեն, այն քանկագին ոսկերչական առարկաներուն վրայ որ Հայաստանի ա՛յնքան եկեղեցիներուն մէջ կը պահպանուին : Եւ այդ բոլորը նոյն բանը կը հաստատեն . Արեւելքի այդ երկրին մէջ, գոյութիւն ունի ցեղ մը, որ գիտցած է ապրիլ ոչ առանց փառքի եւ որ արժանի է պատմութեան մէջ հաշուի առնուելու :

ՇԱՐԼ ՏԻԼ

Փարիզ, 26 Մարտ 1936

\*\*\*

ԱՍՏՈՒԱՄԱՇՈՒՆՉԻ ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ  
ՀԱԶԱՐ ՀԻՆԳ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԸ

ՃԱՌ

ԳԵՐ . Տ . ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔ . ՅՈՎՍԷՓԵԱՆԻ

Մեծարգոյ Պ . Նախագահ .

Տիկնայք եւ Պարոններ ,

1934/35 տարին, հոկտ . - հոկտեմբեր , արտաքոյ կարգի նշանակալից եղաւ հայ ժողովրդի համար : Ամենայն Հայոց Ս . Կաթողիկոսը բազմաւոր միտքը յղացաւ այդ տարին յատուկ կոնդակով յորելեանական տարի հրատարակել , Ս . Գրքի թարգմանութեան 1500ամեակին նըւիրուած : Եփեսոսի ժողովից անմիջապէս յետոյ պէտք է կատարուած լինի այդ գործը , ուրեմն եւ , 434 թուականը սկզբնաւորութեան տարի համարել միանգամայն համապատասխան է պատմական տուեաններին :

Արտասահմանեան Հայութիւնը առանց բացառութեան այդ տարեգարծին առթիւ հանդէսներ կազմակերպեց , մի ամբողջ տարի եւ աւելի , մտքով ազդեց իւր հայրերի հետ , երախտագիտական զղացմունքով սրանձացնելով նրանց մեծ եւ անգնահատելի գործը :

Այսօրուայ հանդէսը, դարձեալ նոյն 1500-ամեակին նուիրուած , բայց ունի ուրոյն նպատակ եւ նշանակութիւն . մեր բարեկամ օտարազգի գիտնականների կողմից է , Հայերի հետ ,

որ գնահատուած է մեր անցեալի այդ հրաշալի գործը եւ գործա՛հետ մեր ժողովրդի համայն ստեղծագործութիւնն ու մշակոյթը , քաղաքակրթութեան եւ արուեստի բարձր ոլորտներում սաւանոնոյ Ֆրանսիական այնիւ , մեծ եւ համակրելի ժողովրդի առաջ :

Ուստի եւ մեր ջերմ եւ խորին շնորհակալութիւնն ենք յայտնում Մեծարգոյ Էդուար Սուլիէին , Ֆրանսիական խորհրդարանի փոխնախագահին , որ երկար տարիներէ ի վեր անկեղծ բարեկամութեան ազդեցոյցներ ունի բերած հանդէպ մեր ազգին , իսկ այսօր իւր նախագահութեամբ եւ խօսքի հրապոյրով աւելացնում է փայլը մեր հանդիսի : Շնորհակալութիւն Համալսարանի վերատեսուչ Պ . Շարլէզի , որ այս հոյակապ սրահը մեր տրամադրութեան տակ դրաւ : Շնորհակալութիւն Ֆրանսիացի մեծանուն գիտնականներին եւ արուեստագէտներին , որոնք իրենց տաղանդաւոր մասնակցութիւնը բերին մեր հանդիսի փառարանութեան , Պ . Պ . Մէյէէի , Շարլ Դիլի , որոնց զեղեցիկ նամակները լսեցիք հայ լեզուի եւ արուեստի մասին , Պրոֆ . Գարրիէլ Միլլէին , Պ . Ամեդէ Գաստուէին , Պ . Լազար Լեվիին եւ միւս արուեստագէտներին :

Շնորհակալութիւն եւ Ֆրանսիացի այն հոծ բազմութեան , որ պատիւ են արել իրենց ներկայութեամբ մեր հանդէսը փառաւորելու :

Ս . Գրքի թարգմանութիւնը քրիստոնէութեան բերած մեծ շնորհքներից մէկն է . երբորդ դարի կէսերին արդէն հայ եպիսկոպոսութիւնների գոյութեան պատմական տեղեկութիւնն ունինք , բայց պետական կրօն է դառնում այն եւ կազմակերպուած իրբեւ ուրոյն ամբողջութիւն աւելի վաղ քան 312 թուականը , տեղական-քաղաքական , աշխարհազբախական եւ ազգազբախական յատուկ պայմանների համաձայն , մեր առաքելաշախիւ Ս . Հօր Գրիգոր Լուսաւորչի քարոզութեամբ : Քրիստոնէական զաղափարների հետ ազգային անկախ հոգեւոր կեանք եւ գրականութիւն ստեղծելու տենչն է հայ գրերի գիւտի հետ՝ եւ Ս . Գրքի հոյակապ թարգմանութեան գործը , այնպիսի հայրերի կողմից , ինչպէս Ս . Սահակն է եւ Մեսրոպը իրենց աշակերտներով , եւ այդ այնպիսի մի յզկուած եւ բարձր մշակութեան ենթարկուած

լեզուով, որ հայ դասական լեզուի բարձրագոյն գաղաթնակէտն է կազմում:

Այս հանդիսի նպատակն է, պարզել քաղաքակիրթ աշխարհի առաջ, եւ ամենից աւելի Փրանսիական մեծ եւ ազնիւ ժողովրդի, որ Սաշակրաց արշաւանքներից սկսած լաւագոյն աւանդութիւններով կապուած է եղել մեր ժողովրդի հետ, պարզել եւ համոզել, թէ մեր հայրերը եղել են ստեղծագործ ժողովուրդ մշակոյթի շատ մարդերի մէջ, որ նրանք թողել են ոչ միայն իրենց սերունդներին, այլ եւ մարդկութեան, զնահատելի հոգեւոր բարիք:

Հայոց եկեղեցին, փոքր իւր ներգործութեան սահմաններում, բայց իւր ուրոյն նուիրապետական կազմակերպութեամբ, իւր ազգային - ժողովրդական գոնաւորութեամբ, դաւանարանական ցիւլաններով, եւ որ առաւելն է, վատթարագոյն պայմանների մէջ յարատեւ նահատակութեան զնով իւր զոյուցեան պահպանութեամբ, իւր կարեւոր տեղն ունի բնահանուր քրիստոնէական եկեղեցիների մէջ: Հալածանքի, թշուառութեան, եւ տառապանքի մէջ է, որ մենք պահպանել ենք մեր երկնաւոր Տիրոջ շնորհած այդ մեծ գանձը. կը կամենայինք, որ այս հանդամանքը զնահատուի, երբ խօսք է լինում Հայ եկեղեցու խեղճութեան կամ ազգատութեան մասին: Ո՛ւր է Աթանասների, Կիւրեղների Աղեքսանդրոյ մեծ եկեղեցին, կամ Տերտուղիանի եւ Կիպրիանոսի հիւսիսային Ափրիկէի եկեղեցին:

Բայց այս խեղճութեան մէջ էլ նա եղել է ստեղծագործող, իւր յատուկ ինքնուրոյն եւ թարգմանական գրականութեամբ, պահելով գործեր, որոնց բնագիրները մեր ձեռքը չեն հասել: Հէնց Ս. Գրքի թարգմանութիւնը իւր ճկուն, յստակ եւ գեղեցիկ լեզուով պատուաւոր տեղ ունի Ս. Գրքի թարգմանութիւնների մէջ, որի մասին յատուկ կը խօսէ մեր բարեկամ եւ հայրենակից Պրոֆ. Աղոնցը: Յայտնի է, որ Մարկոսի վերջաւորութիւնը Քրիստոսի յարութեան պատմութեամբ, հայերէն թարգմանութեան մէջ պահպանուած տեղեկութեամբ յայտնի եղաւ, թէ նա Աւետարանի բուն մաս չէ, այլ Արիստոն երէցի: Նշանաւոր մատենագիր Լիոնի Եպիսկոպոս Իրէնէոսի շատ աշխատութիւնները թարգմանուած են հայերէն,

բայց որ կարեւորն է նորա «Յոյցք Առաքելականք»ը միմիայն հայերէն թարգմանութեամբ մտաշլի դարձաւ քրիստոնէական աշխարհին: Մեզ յաջողուել է ի մի հաւաքել Հիպոլիդի գրուածքների Փրագմենտներ հայերէն լեզուով, որոնց բնագիրները նոյնպէս չկան: Օրիգինէսի երկու ճառերը ունինք Յովրի մեկնութեան հետ կապուած, որոնք նոյնպէս յունարէն մեր ձեռքը չեն հասել. նաեւ նորա Երգ Երգոցի համառօտ մեկնութիւնը: Տատիանոսի Դիաքեսարէոսը գիտութեան յայտնի դարձաւ հայերէնով. նոյն իսկ Եսսերիոսի Խրոնիկոնի հայ թարգմանութիւնը իւր առանձին արժէքն ունէր երբ յայտնի չէր ուրիշ թարգմանութիւն: Ոսկերեբան եւ Կիւրեղ Աղեքսանդրացի, համառօտ նաեւ Եփրեմ Ասորի, ունին Եղեկիէլի մեկնութիւններ, որոնց բնագիրները յայտնի չեն. Կիւրեղ Աղեքսանդրացու մեկնութիւնը պատրաստուած է հրատարակել Հայր Մարիէսը: Տիմոթէոս Էյլիրոսը, նոյնպէս, մի և երկու բնութեան քրիստոսարանական պէճերի մի կարեւոր ազդիւր, յայտնի դարձաւ հայերէն թարգմանութեամբ, նախ քան յայտնի կը լինէր թէ ասորերէն թարգմանութիւնը եւս կայ:

Հինգերորդ դարու վեր լեզուի գեղեցկութեամբ աննման Եզնիկ Կողբացին իւր Եղծ Աղանդոց գրուածքով Պարսից Սասանեան շրջանի գրադաշտական կրօնի մասին տուած տեղեկութիւններով, մասամբ եւ Եղիշէն, կարեւոր ազդիւր է: Եզնիկը կարեւոր է նաեւ Մարկիոնի ազանդի մասին հաղորդած տեղեկութիւններով: Մեսալեան եւ Պաւղիկեան ազանդների մասին որոշ տեղեկութիւններ ունինք հայ եկեղեցական կանոնների եւ Օձնեցու ճառերի մէջ, ինչպէս եւ հայ հոգի վերայ երեւան եկած Թոնդրակեցիների մասին, որ բողոքական շարժման հնագոյն երեւոյթներն են արեւելքում, Լաստիվերտցու եւ Գրիգոր Մաղխարոսի երկերի մէջ:

Հայ պատմագրական գրականութիւնը արժանի է խորին ուշադրութեան իւր բազմարժանեղակ եւ երկարատեւ ժամանակի զոյուցեան պատճառով. այստեղ մենք ազդիւրներ ունինք Սասանեան Պարսից, Բիւզանդացիների, կովկասեան ազգերի, Արարների, Սելջուկների, Սաշակիրների, Մոնղոլների, Լէնկթիմուրի եւ որդւոց, սեւ եւ սպիտակ Խոյերի, նոր Պարսից

և Թամանցուց պատերազմների և կեանքի մասին. առանց հայ պատմագրութեան պակասաւոր կը լինի թուած ազգերի մասին հասկացողութիւն կազմել:

Հայ եկեղեցու հոգևոր երգերը՝ Ապաշխարութեան և Քրիստոսի կեանքի վերջին օրերի հետ կապուած, Ս. Մեսրոպի և Սահակ կաթողիկոսի գործ համարուած, խոր կրօնականութեան արտայայտութիւններ են: Գրիգոր Նարեկացին իւր աղօթքներով, մեղքի խորը գիտակցութեան հետ կապուած շնորհաց վարդապետութեամբ՝ Պօղոս Առաքեալի անուան արժանի աշակերտ, և Աւգուստինին հաւասար եկեղեցու հայր, միայն՝ բանաստեղծական յոյգերով և ապրումներով արտայայտուած: Ներսէս Շնորհալին իւր հոգևոր երգերի, տաղերի, աղօթքների բազմատեսակութեամբ, պատկերաւոր և խորը բանաստեղծական ստեղծագործութիւններով պատիւ կարող է բերել քրիստոնեայ ամենամեծ ազգերին ևս: Հայ բանաստեղծութեան մասին կը խօսէ մեր բարեկամ Պ. Չօպանեանը:

Հայ արուեստներից ճարտարապետութիւնը իւր բազմատեսակ և ուրոյն երեւոյթներով, եւից — փէ. դարը հայ գրչութեան և մանրանկարչութեան արուեստները՝ 20,000ի չափ ձեռագրով, փոքր գանձ չպիտի մատակարարեն Առաջաւոր Ասիայի քրիստոնեայ և մահմեդական ազգերի նոյն արուեստների և մշակոյթների հասկացողութեան և փոխարարութեան լուսարանութեան գործում: Հայ երաժշտութիւնը նոյնպէս իւր եկեղեցական և ժողովրդական երեւոյթներով սկսել է հետաքրքրութիւն դարձեցնել երաժշտական աշխարհում: Այս արուեստների նշանակութեան մասին կը խօսեն այնպիսի հեղինակաւոր անձնաւորութիւններ, ինչպէս Պ. Պ. Մէյլէն և Ամէզէ Գաստուէն:

Այս համառօտ թուումները բնորոշում են մեր անցեալ ստեղծագործութիւնը, բայց և պարզում մեր ներկայ ձգտումներն ու ապագայի յոյսերը հոգևոր ստեղծագործող կեանքի մարդերում: Հայաստանի և մեր արտասահմանեան Հայոց ցուցարեւած հոյրը գրողները, ու արուեստագէտները՝ երաժշտութեան, նկարչութեան և պլաստիկայի, թատերական և

կինոյի և այլն, ցայտուն ապացոյցն է մեր տահաւոր հոգեկան ընդունակութեանց և ձգտումների:

Կրկնելով մեր շնորհակալութիւնները գիտութեան և արուեստի վաստակաւոր ներկայացուցիչներին իրենց բերած օժանդակութեանը համար մեր գործի մէջ, աւելացնում ենք մեր մաղթանքը. Կեցցէ՛ Քրանսիական ազնիւ և մեծ ժողովուրդը, որ միշտ քաղաքակրթութեան և մշակոյթի առաջաւոր ազգերի շարքումն է եղել դարերից ի վեր: Կեցցէ՛ այդ ազնիւ և հիւրընկալ ժողովրդի կառավարութիւնը, որ իւր բնիկ երկրի մէջ բարի ասպնջական է եղել մեր ժողովրդի բեկորների համար:

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆ  
ՈՒ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂՇՈՒԹԻՒՆԸ

Պարոն նախագահ, Սրբազան Հայրեր,  
Տիկիներ, Պարոներ,

Ինչ որ կը պանծացնենք այսօր այս հանդիսաւոր սօնակատարութեամբ, ոչ միայն նշանաւոր դէպքն է Աստուածաշունչի հոյակապ հայ թարգմանութեան, այլ և հիմնարկութիւնը հայ գրաւոր մատենագրութեան, վերջնական կազմաւորումն է՝ մեր երկրին մէջ՝ ապագային ամբողջ մշակոյթի մը, ինքնայատուկ արուեստի մը, որոնք անմիջական հետեւանք եղան այդ մազիստրական ու բեղմնաւոր թարգմանութեան, բարոյական այն անբերական լիզէնքն է զոր իր ինքնութեան գիտակից դարձած հայ հոգիէն ստեղծուած այդ մշակոյթը կազմեց, պահպանելու համար՝ դարերու բնթացքին՝ հակառակ այնքան յեղաշրջմանց ու ազդաներու՝ մեր ազգին գոյութիւնը:

Նախ քան քրիստոնէութեան Հայաստանի մէջ տիրապետումը, որ տեղի ունեցաւ Գ. դարու սկիզբը՝ դարձովը Տրդատ թագաւորին (որ աշխարհի առաջին քրիստոնեայ թագաւորն եղաւ) ու նախ քան մեր մեծ Մաշթոց-Մեսրոպի ձեռքով հայ այբուբէնի գիւտը, այն բոլոր դարերու բնթացքին ուր մեր երկիրը մերթ զինուորական ու քաղաքական մեծ գորութեան մը հասած է, աւելի իսկ մեծ քան ինչ որ ունէր